



ՀԱՏՈՐ ԻՔ

1891

ՀՈԿՏԵՄԲԵՐ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Ա. Գարբիեր՝ բազմակնուս ուսուցիչ Հայ լեզուի Ի Վարդի արեւելեան կենդանի լեզուայ Ի Փարիզ, ժտերս հետաքննական ուսումնասիրութիւն մը հրատարակելով Մովսէս Խորենացի և Նաճապետական ժննդարանութիւնը (Moïse de Khoren et les Généalogies patriarcales) խորագրով, որնակ մ'ալ բարձր հաշիւ էր դրուել առ մեզ: Ենթահայտութիւնն յայտնելով մեծապատիւ ուսուցիչն, նոյն գրուածքին թարգմանութիւնն հանձնեամբ կը հրատարակենք, պարզ էրբու նորագոյն յաւելուած մը Խորենացոյ վրայ եղած բազմապատիկ քննադատութեանց, և առանց երաշխաւոր ըլլալու յամենայն իր կարծեաց:

Աթ մատենագրաց մէջ՝ ամենէն ծանօթն և յաճախագոյն յիշուածն է Մովսէս Խորենացի. անանկ որ չի կրնար գտնուիլ գիտնական համարուած անձ մը՝ որ նորա գոյութեանն տեղեակ չըլլայ: Իր Հայոց պատմութիւնն թարգմանուած է, ու այլևայլ անգամ, ի լատին, յիտալ, ի գաղղիացի, ի գերման և ի ռուս բարբառ: Հայ գաղական հին մատենագրութեան այն սակաւաթիւ գրուածներէն է, որոց մեր օրերուն իրեն ազգայինք՝ նաև արդի լեզուա թարգմանութեան պատիւն ըրած են: Ինչուան Հայ Հերոդոտ ալ կոչուած է հեղինակն, և Տիւրքիէ հռչակած է զնա « Հայոց պատմագրաց գիտնագոյնն և խոհականագոյն »:

Խորենացոյ այսչափ և այսպիսի ծանօթութեան պատճառն է նախ լեզուի յատակութիւնը, որով գրուած է. ոճոյ կատարելութիւնն ու փայլը, ու համեմատաբար զգուշաւոր և պայծառ բացա-

տրու թիւն . և երկրորդաբար՝ մանաւանդ աւելի անոր համար , որ առաջինն եղած է միակ ու բաւական ընդարձակութիւն ունեցող գրուածքի մը մէջ ամփոփելու Հայաստանի ամբողջ պատմութիւնը . ազգին ամենէն հեռաւոր սկզբնաւորութենէն մինչև Արշակունեաց հարստութեան վերջին թագաւորին անկումը (ցամա 446 յետ ՔՔ) . — ն'աւարտէ զգիրսն պատմելով զմահ սրբոյն Սահակայ , որով շիջաւ ի Սրբոյն Գրիգորէ Լուսաւորչէ իջեալ ուղղակի սերունդն , և զՍրբոյն Մ'եսրոպայ՝ հնարողի հայկական տառից , որոց երկուքն ալ տասը տարի յերկարակեաց եղան ի վերայ կործանման և գերութեան իրենց աշխարհին :

Գժուարին ժամանակաց ու դրից մէջ շարադրեց խորենացի իր գրուածքը . հինգերորդ դարուն երկրորդ կիսուն . և ամենայն հաւանականութեամբ ի մէջ 460 — 480 ամաց , այսինքն՝ ի մէջ երկուց յարուցմանց ընդդէմ տիրապետութեան և կրօնական հալածանաց սասանեան թագաւորաց . առաջնոյն՝ վարդանայ առաջնորդութեամբ , որ արեան մէջ խեղդուեցաւ . և նախընթացին նման ոչ այնչափ յաջող ելք ունեցող երկրորդին . որոյ ի գլուխ պիտի անցնէր՝ վահանայ Մամիկոննեի հետ Բագրատունին Սահակ , որուն կ'ընծայէ Մովսէս իր Պատմութեան գիրքը : Հայրենասէր մատենագրի մը համար պատեհ ժամանակն էր անոնց քաջութիւնը դուրս ցատքեցընել , դնելով ի հանդիպոյ աղիտից և ներկայ թշուառութեանց տեսարանին , զփառապանծ նկարագիր անցելոյն . ցուցընել հայնապաշտեաց տկարութեանց և ձեռնթափ յետադարձութեանց առե՛ն՝ իրենց նախնեաց գիւցազնական քաջարութիւնքը . փառաւորել , հռչակել ազնուական և պատերազմող տոհմերը՝ որ կրնալին ի գլուխ անցնիլ ժողովրդեան և առաջնորդել ի դաշտս պատերազմաց . ցուցընել վերջապէս իր հաւատոց վրայ կուռող ժողովրդեան որ ինքն ալ ազնուական սերունդ մ'էր , և պէտք էր մընալ արժանաւոր այն հին հերքայեցի նահապետաց՝ յորոց իր ծագումը առած է : Այս եղաւ , մեր կարծեաց համեմատ , հեղինակին առաջնգեալ նպատակը . և այնչափ լաւ յաջողեցաւ յայնմ՝ որ երկար դարեր՝ հայկական ազգայնութեան զգածմունք՝ իր գրուածքովն ունեցան սնունդ և կեանք :

Չորրորդ դարուն առաջին տարիներէն՝ քրիստոնէական հաւատք թէպէտ և քարոզուած էր ի Հայաստան , այլ մեծամեծ գրժուարութեանց հանդիպելով : Ա՛նոր տարածման գլխաւոր արգելք՝ հայ աւանդութիւնն երկրին լեզուով գրելու տառից բացակայութիւնն կ'ենթադրէ , առանց որոց անկարելի էր թարգմանել ըզՍուրբ Գիրս : Քահանայք և ուսումնական անձինք՝ հարկ եղած ատեն՝ ասորի և պարսիկ տառերը կը գործածէին , միշտ մնալով տը-

զայոց կրթութեան համար մեծամեծ դժուարութիւնք: Շնորհիւ այրուբնական տառից, զորս հնարեց կամ պարզաբար գործածութեան մէջ գրաւ Սուրբն Մեսրոպ, հայ լեզուն որ ինչուան այն ատեն աշխարհիկ էր և անգիր՝ մէկէն գրականական տարօրինակ գործունէութեան միջոց մը եղաւ: Հին և նոր կտակարանք, ուրիշ գլխաւոր երկասիրութիւնք քրիստոնէական մատենագրութեան, ի յունէ և յասորոյն քիչ ատենէն թարգմանուեցան ի հայ: Մեսրոպայ գիւտէն յիսուն տարի ետքը, Մովսէս թորենացի իր ձեռքըն և ի գործածութեան ունէր բաց յաստուածաշունչ գրոց՝ ուրիշ բազմաթիւ կարևոր գրուածք՝ իր մայրենի լեզուովը, բնագիրք՝ կամ թարգմանութիւնք. Եւսերեայ կեսարացոյ Եկեղեցական պատմութիւնք, նոյն հեղինակին Քրոնիկոնն կամ կալոնք ժամանակաց, Լարուբնիայ ասորւոյն թաղէի քարոզաբիւնը, և այլն: Այս թարգմանութիւնք հասած են մինչև առ մեզ: Քանի մի ազգային մատենագիրք ալ երեցած էին, պատմելով զսկզբնաւորութիւն քրիստոնէական հաւատոց և զվերջին դար անկախութեան Հայաստանի, էլը յիշատակէ Մովսէս գօրատմաբիւն Տրդատայ յԱզգութանգեղեցայ, և կը թուի ծանօթ փառատուի Բիւզանդայ քանի մը հատուածոց Պատմութիւնն Հայաստանի: Միւս կողմանէ ալ անտարակուսելի է որ Եղիշէի երկասիրութիւնն արգէն գրուած էր: Արդ այս զանազան գրուածոց մէջ չիկայ և ոչ ուրեք յիշատակութիւն հնոյն Հայաստանի: Ոչ գէպք մը, ոչ անուն և ոչ ակնարկութիւն մը անուանի գիւցազանց և կամ փառաւոր ժամանակաց, որոց վրայ Մովսէս այնպիսի հաճութեամբ կ'առատանայ ի բանս: Անգիր Հայաստան, մնացեր էր առանց պատմութեան. և հին աւանդքը՝ անհետացեր էին ի յուշոց մարդկան: Հազիւ մնացեր էին քանի մի առածք, և ժողովրդական քերթուածոց գրեթէ անիմանալի հատուածք, զորս մարթ էր գործածել՝ նորագիտ առասպելաց հնութեան կերպարանք մը տալու համար:

Այսպիսի հանգամանք՝ թորենացոյ գիրքն իր ժամանակաց համար կրնար տեսակ մը յայտնութիւն համարուիլ. Հեղինակն ինքնին կը ջանայ դուրս ցաղքեցընել իր պատմելիք դիպուածոց նորութիւնը, յայտարարելով թէ բռնադատուած է փոխ առնուլ զայնս ի Յունաց, որովհետև հայ վաւերականք բոլորովին կը պակսին իրեն. «Ձի որք յառաջ քան զմեզ և կամ առ մեք եղեն հարուստք և իշխանք աշխարհիս Հայոց, ոչ ընդ ձեռամբ անկելոց իւրեանց արգեպք գտելոց իմաստնոց զայսպիսեացս հրամայեցին կարգել զյիշատակս բանից»: — «Յայտնի է թագաւորացն մերոց և այլոց առաջնոց առ յիմաստն աղամարութիւն, և անկա-

տարութիւն ուղղոյն բանականի » : Մովսիսի այս խօսքերը պարզ են ու մեկնութեան կարօտութիւն մը չունին, բոլորովին համաձայն այն արգասեաց առ որ կը տանին զմեզ ուսումնասիրութիւնք հինգերորդ դարու հայ մատենագրութեան յիշատակաբանաց :

Եթէ ուզենանք այսօր քննադատական տեսութիւն մը ընել Մովսիսի խորենացւոյ պատմական երկասիրութեան, գնահատել իր արժէքն ու հեղինակութիւնը, պէտք է ածել ի հանդէս այն բազմաթիւ հեղինակներն, որոց խօսքերը կը բերէ ի վկայութիւն, որոնք անոնց վաւերականութեան աստիճանը, և դատել տրուելիք արժէքը : Բայց մեր նպատակը շատ չափաւոր է . և փափաքելով մասնաւոր և խիստ սահմանաւոր նիւթի մը վրայ խօսիլ, պէտք չունինք յիշել ուրիշ աղբիւր, բայց զայնս եւեթ գորս գործածած է խորենացի՝ նահապետաց ծննդաբանութիւնը մէջ բերելու համար :

Ասոնց մէջ առաջին են Աստուածաշարունց գիրք, զոր կը յիշէ Մովսէս ըստ հայկական թարգմանութեան, որ եղած է այն գրոց համար որով կը զբաղինք, Եսթանանից յոյն սկզբնագրի մը վերայ, և որ աղեքսանդրեան կոչուած բաղդատութեան մը հետ շատ վերաբերութիւն ունի :

Երկրորդ՝ Եւսեբեայ ֆրոնիկոնը, որուն ամենայն հաւանակաւ նութեամբ ինքն Մովսէս է թարգմանիչ . թէպէտև երբեք չիյիշեր զայն, և գոհ կ'ըլլայ ուղղակի զրկելով բուն հեղինակաց՝ որոց հատուածները մէջ կը բերէ Եւսեբիոս, բայց զլիսաւոր աղբիւրն է՝ յորմէ քաղած է, և գիրքը՝ յորմէ ազդուած է : Եւ յիբաւի, անտարակուսելի կը թուի որ Եւսեբեայ ժամանակագրութիւնն ուսումնասիրելով՝ զազափար ունեցած է Մովսէս ինչուան յառաջին դարս ի վեր հանել զպատմութիւն Հայոց, հաւասարապատիւ և համաչափ ուզելով երկըննել իր հայրենիքը եգիպտական, քաղղէացի և ասորեստանեայց հին պետութեանց հետ : Չիկար դիւրագոյն բան, քան այնպիսի ընտիր առաջնորդի մը հետեւողութեամբ, դնել շատ կամ'նուազ առասպելական անուանց ասորեստանեայց թագաւորաց անուան առջև՝ նոյնպէս երեւակայական Հայոց թագաւորաց և իշխանաց անուանք : Այս կերպով կը հասնէր մինչ ի Նինոս, ի ժամանակակիցն Աբրահամու . և այս ժամանակակցութիւն մէկմը հաստատուելով, այնուհետև աստուածաշունչ գիրք անընդհատաբար կ'ընծայէին նման զծննդաբանութիւն յԱզամայ մինչև ի նախահայր նահապետն Եբրայեցւոց :

Թէպէտև Մովսէս կը լռէ Եւսեբեայ ժամանակագրութիւնը և անկէ քաղած օգուար, այլ ի փոխարէն մեծապէս կը հռչակէ եր-

որոգ աղբիւր մը՝ որոյ գիւտին վերայ երկարօրէն կը խօսիւ Համա-  
ուսեանք այս գիւտին պատմութիւնը։ Ասորի գիտնական մը, Մար  
Աբաս Կատինա, արշակունի Հայաստանի առաջին թագաւոր վա-  
ղարշակէն զրկուելով (յամի 150 նախ քան զՔր․), Նինուէի դիւա-  
նաց մէջ գրուածք մը կը գտնէ այսպիսի սկզբնաւորութեամբ․ «Այս  
մատեան հրամանաւ Աղկքսանդրի ի ֆաղգէացւոց բարբառոյ  
փոխեալ ի յոյն, որ ունի զբուն հնոց և զնախնեացն բանս»։ Այս  
վաւերականէն կը քաղէ Մար Աբաս Հայաստանի հին պատմու-  
թեան նկատմամբ ամէն դիպուածներն․ և զայդ համառօտութիւն՝  
ի յոյն և յասորի տառս գրոյմելով կը բերէ առ վաղարշակ  
թագաւոր յարքայանիստն Մժբին։ Թագաւորին գոհութիւնն  
այնչափ մեծ կ'ըլլայ, որ հրամայելով պահել զայն ամենայն զգուշու-  
թեամբ, մաս մ'ալ ա՛կէ արձանագրել կու տայ ի սեան։

Այսպիսի է ի թորենացոյ մէջ բերուած իբրու անհակառակելի  
վկայութիւնն ի հաւաստիս իր պատմական երկասիրութեան այն  
մասին որ ի Հայկայ, ի պարագլուխ դիւցազնէն Հայաստանի,  
մինչև ի թագաւորութիւն Արշակայ՝ յամբողջի վաղարշակայ․ և  
որ գէթ կ'ապացուցանէ թէ Մար Աբաս շարայարութիւն մ'ալ  
աւելցուցեր էր իր կողմանէ Նինուէի գիւանաց խորհրդական  
երկասիրութեան վրայ։

Ի Մար Աբասայ յիշատակուած պետք, զատ յեւտերեան փոխ-  
առութեանց, ուրիշ տեղ չեն գտնուիր, բաց ի հասուածէ մը որ  
ի գլուխ գրոցն Սեբէոսի, եօթներորդ դարու պատմըչի։ Անա-  
նուն մատենագիր մը, և յորմէ կը խնդրուի հի՛ւ քաջաց պատմու-  
թիւնը շարագրել, և ինք յանձն կ'առնու, «բաղդատելով ներկայ  
ժամանակաց աղիտից հետ», կը յայտարարէ թէ այդ ձեռնարկին  
մէջ պիտի օժանդակի ի գրոցն Մար Աբասայ՝ մծբնացի իմաստա-  
սիրին, և այն արձանագրութենէն զոր ինքն քանդակած գտեր  
էր ի վերայ սեան՝ յաւերակս արքունեաց Սանատրիդոյ ի Մժբին։  
Արձանագրիս սկզբնաւորութիւնն էր․ «Ես Ալաթիանդեղոս գրիչ  
գրեցի ի վերայ արձանիս այսորիկ իմով ձեռամբս զամս առաջին  
թագաւորացն Հայոց հրամանաւ քաջին Տրդատայ՝ առեալ ի գիւանէ  
արքունի․ զոր փոքր մի և ապա յիւրում տեղուջն տեսցես զպատճէնն»։

Այս սկզբնաւորութենէն ետքը կու գայ պատմութիւնն՝ յայտ-  
նի նմանութեամբ Մար Աբասայ և թորենացոյ, թէպէտ և վեր-  
ջինս շատ աւելի ընդարձակ ոճով։ Նմանութիւնն երբեմն մինչև բա-  
ռից նոյնութեան մէջ է․ ու իրարու հակառակել երեցած առեւ-  
ներն ալ, մի և նոյն է մտածութիւննին և փնտռած նպատակ-  
նին, որով անտարակուսելի կ'երևնայ թէ նոյն են երկուքին ալ  
գործածած վաւերականք։

Գժբաղդարար չենք կրնար յառաջել՝ բայց եթէ հաստատու-  
թեան (affirmation) ճամբաներով. և խօսքերնս պիտի յերկարէր՝  
եթէ ուզենայինք մանրամասն յառաջ բերել այն ամէ՛ն պատճառ-  
ներն որ զմեզ կը համոզեն թէ Մար Աբասի պատմութիւնք երևա-  
կայական աշխարհի կը պատկանին: Այլք յառաջ քան զմեզ այս  
գործն կատարած են. արդէն հրատարակուած փաստից վրայ  
ուրիշ աւելցնելու բան մը չի մնար, և յորոց մեր ժամանակակից-  
քըն միայն յիշելով գոհ ըլլանք. զԳուտշմիզ, Պատկանեան և Գա-  
րազաչեան: Բայց եթէ մեր ըսածն է, և պէտք է ճանչնանք թէ  
առջևնս եղած երկասիրութիւնը՝ գրականական ճշմարիտ պատ-  
րանք մ'է, թէպէտ ներելի իր ժամանակին, և հեղինակը՝ է ինքն  
խորենացին, Մար Աբասի անուամբ գտնուած պատմութեանց  
քննադատական ուսումնասիրութիւն մի ըստ ամենայնի կ'արդա-  
բացընէ զայս ենթադրութիւն: Քիչ ետքը այսպիսի օրինակ մը պի-  
տի տեսնենք: Գրականութեան տարեգրաց մէջ միակ գէպք չէ  
այս. երկոտասաներորդ դարուն՝ կոֆրէ Տրմնմութ այս միջոցը  
գործածեր է՝ հին Բրետոն թագաւորաց պատմութիւնն աւանդե-  
լու Նորմանաց՝ աշխարհակալաց Անգղիոյ:

Ի՞նչ կ'ըլլայ այն ատեն Մծբնացին Մար Աբաս՝ իր բնիկ տեղէն  
գուրս թափառած ու այնպիսի անյաջող կերպով Սերէտի պատ-  
մութեան հետ միացած հատուածովը, Այդ վաւերական՝ աւելի  
անկատար և նուազ կարգարան է քան Մար Աբաս կատինայ ըն-  
ծայուած երկասիրութիւնն. բայց դժուարին է մի և նոյն հեղի-  
նակին ձեռքը չնկատել ի նմա: Թէպէտ և մեծ զգուշաւորութեամբ,  
բայց մեզ կը թուի թէ Գուտշմիզ ուղիղ կը դատէ երբ նոյն հա-  
տուածը՝ խորենացոյ առաջին երկ կը համարի, նախագիծ ծրագիր  
մը, զոր պիտի ընդարձակեր Պարտմոշքեան գրոցը մէջ, աղէկ գէշ,  
մանաւանդ թէ աւելի գէշ քան աղէկ կերպով, միացնելով նահա-  
պետական ծննդարանութեանց հետ, որոյ վրայ պիտի խօսինք:

Այս համառօտ տեսութիւնը լրացնելու համար աւելցնենք  
թէ խորենացի ուղղակի կերպով օգտուեցաւ բաց յաստուա-  
ծաշունչ գրոց, յիւսերեայ և ի Մար Աբասայ, նաև ի Շամսուա-  
կագոշքնէ Յուլիոսի Ափրիկանոսի, որ յարքունիս Աբգարու  
ը թագաւորին եղեսիոյ ի սկիզբն երրորդ դարու քրիստոնեայ  
մատենագիր մ'էր: Եւ թէպէտ Գուտշմիզ և Գեղցեր կ'ենթադրեն  
թէ միայն առ Եւսերեայ մէջ բերուած հատուածներով ծանօթ  
եղած ըլլայ այս երկասիրութեան, բայց մեզ կ'երևնայ թէ Բառմ-  
գարդնէր անտարակուսելի կերպով ապացուցած է որ առանց  
ուրիշի կարօտելու անմիջաբար ըրած է իր փոխառութիւններն:  
Վկայութիւն մը չունինք թէ Ափրիկանոսի այդ գրուածք թարգ-

մանուած ըլլայ ի հայ . բայց խորենացի, թարգմանիչ Եւսեբեայ  
և հաւանականաբար նաև ուրիշ բազմաթիւ գրուածոց, գիւրաւ  
կրնար քննել ու աչքէ անցընել այն գրքերը իրենց բնագիւր  
լեզուովր :

Տեսնենք հիմայ թէ որպէս հեղինակս 'ի գործ գրած ըլլայ  
տեղեկութեանց այս ամէն միջոյները, երբ ի սկիզբն իւր Պատ-  
մութեան գրոց ուզեց միաւորել հայ ազգին սկզբնաւորութիւն-  
ները աստուածաշունչ գրոց հին ժամանակաց հետ :

Շարունակելի

### Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

Ազգային և օտար բանասիրաց ծանօթ է թէ աստուածաշունչ  
Սուրբ Գրոց հայկական թարգմանութիւնն ունի ի կարգի Անյայտ  
կամ Անվաւերական կոչուած մատենից նաև Երրորդ թուղթ մը  
Պաւղոսի առ Կորնթացիս, ի պատասխանի անոնցմէ գրուած  
թղթոց մը, որոյ թարգմանութիւնն ալ կայ առ մեզ . Այս գրուա-  
ծոց վաւերականութեան խնդրով արդէն զբաղեալ են օտարազգի  
բանասէրք երկու դարէ ի վեր, ինչպէս վերջնս նաև ազգայինք .  
և ցարք յամենեցուն կ'ենթադրուէր թէ միայն մեր թարգմանու-  
թեան մէջ պահուած ըլլան : Հայերէնագէտն Ա . Գարբիէր և Ս .  
Պերթէ գաղղիացի բանասիրաց ամենանոր ուսումնասիրութիւն  
մը՝ նոր լոյս կը ծագէ այս թղթոց վրայ, գիւտիւ նաև լատինական  
հին թարգմանութեան մը : Հետաքննութեան արժանաւոր երկա-  
սիրութեանս խորագիրն է . « Անվաւեր թղթակցութիւն Սրբոյն  
Պաւղոսի և Կորնթացւոց . հին թարգմանութիւն լատին, և հայկա-  
կան բնագրին թարգմանութիւն » . (La correspondance apocryphe  
du Saint Paul et des Corinthiens. Ancienne version latine et tradu-  
ction du texte arméni.n, par A. Carrière et S. Berger) տպագրեալ  
ի Փարիզ, և հանեալ ներկայ տարւոյս « Հանդէս աստուածխօսա-  
կան և իմաստասիրական » կոչուած ուսումնասիրութիւն ի՞նչ հատորէն :

Գրուածքիս առաջին մասին մէջ՝ Գարբիէր կը խօսի հմտաբար  
զհայկական թարգմանութենէ, նոյն նիւթին վրայ նախընթա-  
ցաբար ճառոյ և քննադատող բանասիրաց կարծիքն համառօտելով,  
մինչև ի թէնդոր Յահն և յազգայինն կանայեանց, որ ներկայ տա-  
րւոյս մէջ նոյն խնդրով զբաղեցան :

Իսկ նորագիւտ լատին հին թարգմանութեան վրայ հետեւեալ  
տեղեկութիւններն կու տայ իւր աշխատակիցն Պերթէ . « ի հոկտեմ »